

“ Աեմգիտեր ինչպիսի արտասուելի
անտարթերութեան կը մղուի մար-
դուս ու մարդուն վախճանին բարոյա-
կան ապագայն „ կ'ըսէր նոյնպէս աղ-
գային բեմէն հասարակաց ուսման ար-
քայական խորհրդարանին անդամնե-
րէն մէկը :

Ի՞ս ցաւալից խոստովանութիւննե-
րը ու այս անսովոր հառաջանքները ուս-
կից առաջ կու գան : Որովհետեւ ամէն
դաստիարակութեան մեծամեծ վար-
ժոցները մէյմէկ եկեղեցական չպակ-
սիր . նոյնպէս շատ անդամ կը հանդիպի
ալ որ շատ պատուաւոր մարդիկ ինքնի-
րեն կրօնասէր , երբեմն ալ շատ բարի
քրիստոնեայ վարժապետներ կ'ըլլան :

Ի՞սոնք իրաւ են . բայց ի՞նչ օգուտ ,
երբ մէկալ կողմանէ կրօնքը իբրու օրի-
նօք դաստիարակութենէ դուրս կը հա-
լածուի . երբ ժանտ և գաղտնի ձեռք
մը անզգամութեամբ հեռու և ամենա-
հեռու կը մերժէ զանիկայ տղոց աչքէն .
երբ , ինչպէս կը գանգրուի դարձեալ
ՏԸ-Լասբարէն , “ կրօնքը դասառու-
թեան ժամը ետ ձգուած է , շատ ան-
,, գամիբրեյետին դաս մը . երբ Ի՞ւ-
,, տարանը այնպիսի ստորին տեղ մը
,, դրուած է , որ ալ անկարող կ'ըլլայ
,, դէմն առնելու այն ամենայն ապակա-
,, նեալ վարդապետութեանց , որ մեր
,, բնական հակամիտութեանցը աւելի
,, կը յարմարին „ :

Ի՞սոնց վրայ այս ծանր և ահաւոր
խօսքերն ալ կ'աւելցրնէ , զորոնք չեմ
կրնար առանց մասնաւոր դող մը զգա-
լու կարդալ . “ Ավ յիշեմ , և յիշելուս
,, ատենը ՈՍԿՐՆԵՐՍ ԴՈՂ Կ'ԵԼԼԵՆ ,
,, թէ ի՞նչ էի այդ ազգային դաստիարա-
,, կութիւնը լընցուցած ատենս . կը
,, յիշեմ թէ ի՞նչ էին նաև իմ ընկեր-
,, ներս , որոնց հետ կը կենակցէի . Ա-
,, ՄԵՆԵՒԻՆ ԵՒ ՈՉ ՆԱԽԱԳԻԾ ՍԿԸՉ-
,, ԲՈՒՆՔ ՄԸ ՈՒՆԵՑԵՐ ԷՒՆՔ ՀԱ-
,, ԻՍՏՈՑ ԵՒ ԱԽԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԿԵ-
,, ՆԱՑ ՎՐԱՑ :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԻՄԱՍՏԱՏԻՐՈՒԹԻՒՆ

Դիւահարցորիւն . — Խօսուն տախտակ :

Գ

(Տես Երես 214)

Ի՞աղմութիւն՝ խաղմութիւն կ'ըսէ մեր
ազգային հին առած մը , կտրուկ կեր-
պով մը իմացընել ուզելով թէ ի՞նչ չափ
դժուարին է բազմութեան մը բարոյա-
կան միութիւնը . վասն զի անձանց
բազմութիւնը՝ կարծեաց ու կամաց ալ
բազմութիւն կը պատճառէ , որոց թէ
որ Ճմարտութիւնը կամ Ճմարտու-
թեան սէրը չըլլայ մէջերնին՝ տարա-
ձայնութիւնը անհրաժարելի հետեանք
մըն է , ինչպէս որ տարաձայնութեանն
ալ՝ ստութիւն ու խոսվութիւն . Բազ-
մութիւն՝ խաղմութիւն . ասոր ստուգու-
թեանը մարդկային ընկերութիւնը , և
ամենօրեայ փորձը կը վկայեն : Վակայն
թէ որ ստութիւնն ու ապականութիւ-
նը տարաձայնութեան հետեանքն են ,
բայց ոչ եթէ մարդս ՚ի բնէ անոնց հե-
տեելու բռնադատուած է . իրեն ազ-
նուական բնութեանն արմատը Ճմար-
տութիւնն է . քանի որ իր այս բնոյն
վրայ հաստատուած կը կենայ , քանի
որ իր այս անշարժ հիմանը վրայ հաս-
տատութեամբ միտքն ու սիրտը կը
խարսխէ՝ առաքինութեց գործունեայ
պատկեր մը կը դառնայ հոգին . այսպի-
սի ցքնաղ հոգւոց բազմութիւնը իրենց
հասարակաց անբաժանելի և հաստա-
տուն վախճանովը կապուած են ՚ի մի
միաբանութիւն , չեն կրնար իրարմէ
քակիտիլ ու տարաձայնիլ :

Ի՞ս խորհրդածութիւնը՝ պարզ ու
դիւրըմբոնելի բացայայտութիւն մըն է
այն խառնաշփոթ յայտնութեանց , զոր
Իմերիկոյ հարցուկներու բազմութիւնը
քան զիրենք բազմաթիւ լիտութեանն
արբանեակներէն կ'ընդունէին . առած

պատասխաններնուն մեծ մասը մէկը մէկալին չէին նմանիր, մէկուն ժխտածը միւս գեղ կը հաստատէր, ու խիստ շատ անգամ՝ ալ սխալ ու սուտ կ'ելլէին անուններն ու թուականները : Այս բանս հանդիսատես հետաքրիններէն զատ՝ նոյն խսկ հարցուկները մեծ տագնապի ու շփոթութեան մէջ կը ձգէր : Իսոնց մէջ կային նաև Ճշմարիտ պատասխաններ ալ . բայց զինքը սուտ հանող գեն ալ կար : Ա վերայ այսր ամենայնի՝ միայն մէկ գլուխ բանի մը վրայօք զարմանալի միութիւն մը կը տեսնուէր, ու շատ անգամ ալ գրեթէ բառից նոյնութիւն : Իսիկայ այն գլուխն էր՝ որուն դէմուղ զեալ են բոլոր սասանային խորամանկութիւնը . կ'ուզեմ ըսել կրծին ու հանդէցտալ կէտնէր . անոր համար պէտք էր որ իր արքանեակներուն մասնաւոր վախճան մը ցուցցած ըլլար, որուն հասնելու համար ամենայն հրապուրանաց ձեռք զարնեն : Այս միութենէ աւելի մեծ հրապոյրք մը չկրնար ըլլալ մարդկային մոտաց համար՝ որ Ճշմարտութեան երևոյթ կու տայ : Օ արմանք չէ . ախտերը միշտ ջանացած են առաքինութեանց կերպարանքն առնելու . անովէ որ ստութիւնը իրեւ Ճշմարտութիւն մուտ կը գտնէ մարդկային սրտից մէջ իր չար ազդեցութիւններովը : Ասկերան վարդապետը նայէ թնչ կ'ըսէ .

“ Այս խսկ սատանայի խարդախութեանն գործ է, միշտ ընդդէմ Ճշմարտութեան զմոլորութիւնն Տակատել . կերպարանս նման նմին գունաւորել, առ ՚ի դիւրաւ գողանալ զայնոսիկ՝ որք վաղվաղակի պատրիցին ” :

Ո՞իլդոն ալ քերթողական վսեմ լեզուով մը այսպէս կ'այլաբանէ .

Այսգունակ բարբառեցաւ կեղծաւորեալըն պատութեամբ,

Զի ոչ ումեք գոյ հընար ի հրեշտակաց կամ ի մարդոյ

Որոշել ըզկեղծութիւն, որ ինք միակ եւեթէ չար

Զանիքլացեալ առ հասարակ բայց յԱստուծոյն ի միայնոյ .

Որ եւ նորուն ի թոյլ առնել՝ յերկին լըրեն եւ ընդ երկիր .

Եւ թէպէտ բաղրում ուրեք իմաստութիւն կայցէ անքուն .

Առ դըրամնք նորուն ի պահ ի քուն լիներկայութիւն . Նա զպաշտանն իւրական պարզվատութեան ասոյ յանձն ի ձեռս, Որ . աւազ, ոչ խիթայ չար ուր ոչ կարծէ գուլ ըզարիս :

Դր. ԿՈՐ. Գ. 681-689 :

Զզարմանանք շատ որ մարդիկ իրեն խաթէութեանցը ծուղակը կ'իյնան . ամբողջ հրեշտակաց դասեր, Իսոնց մէջ կային նաև Ճշմարիտ պատասխաններ . այսօր չարութեան ու գոյն արքանեակներն են . որոնց երեսաբեան քնարներուն տեղ գժոխք հիմա իրենց անէծքներուն ու յուսահատ կաղկանձանացը արձագանգները կու տայ :

Վրիստոսէ մինչև հիմա Ակեղեցւոյ ունեցած թշնամի հերձուածողներուն վրայ ընդհանուր ազքով մը եթէ նայելու ըլլանք՝ այնչափ դէմ ընդդէմ ու հակառակախօս տարածայնութեց մէջ կէտ մը կայ, որուն վրայ ամենքն ալ կը միաբանին . այսինքն Շշմարիտ իրծից կամ Ռազդադառ վարդապէտութեան դէմ անհալլ արելութիւն : Այս թշնամութիւնը որ ՚ի սկզբանէ հետէ կը ցուցընէ սատանան մարդկանց ձեռքովը ընդդէմ Իստուծոյ, կարծես թէ այն աստուածային իրեն դէմ պրուած անիծից ու անկեալ մարդոյն եղած սքանչելի խոստմանը վրէժիննդրութիւնն է . “ Անիծեալլ ջիր դու զամենայն աւուրս կենացքոյ . . . և եղից թշնամութիւն ՚ի մէջ քո և ՚ի մէջ կնոջդ, և ՚ի մէջ զաւակի քո և ՚ի մէջ զաւակի դորա . նա սպասեսցէ քում գլխոյ, և դու սպասեսցես նորա գարշապարի . . . : Այս յիրաւի, թէ որ առաջին մարդոյն դէմ զինքը զրգուղը նախանձն էր՝ տեսնելով իրմէտ տկար բնութիւն մը, որ իր տեղը ժառանգ սահմանուած էր երկնաւոր փառաց, հոս նոյն նախանձը բիւրապատիկ բորբղեցաւ տեսնելով որ մարդկային բնութիւնը թէպէտ ընկաւ իրեն հրապուրելովը, բայց ետքը նորէն կանգնուելովը առջինէն աւելի մեծ փառաց կը համնի . անոր համար պէտք էր իր ամէն վլէժ. խընդրութիւնը թափէր ընդդէմ երկրորդ մարդոյն՝ որ զինքն իր իշխանութենէն մերկացուցած գլուխը պիտի Ճմիւր՝ սատուածաբար որոտալով իրեն

գէմայս դատակնիքս . “ | շխան աշխարհիս այսորիկ ընկեցի արտաքս , , : ”

Կսոր համար է որ հերձուածներուն ամէնն ալ ուղղակի կամ անուղղակի կը պատերազմին ընդդէմ Քրիստոսի , ու ամէնն ալ իրեն Ճմարիտ վարդապետութեան դէմ յարձրկած են : || Վ է ասոնց ոյժ տուողը . ով է որ ստութեանց յաղթանակը կ'ուզէ կանգնել Ճմարտութեան աւերակացը վրայ՝ եթէ ոչ ստութեանց հայրն , այս աշխարհէիս աստուածը Պօղոսի խորին բացատրութեանը համեմատ : Հիմակուան ոգէէիան պատ . գաներուն մէջն ալ նոյն վրէժխնդրութիւնը կ'երևայ , որուն վախճանն ալ նոյն է : Օ Քրիստոնէութիւնը կը ցուցընեն աւելորդապաշտութիւն մը , մուշկան եռանդ մը , աղանդ ու շաղփաղ փութիւն . Ճմարիտ կրօնք է կ'ըսեն Ճմարտութեան կամբանին պաշտօնը , և այս միայն արժանի է Կյտուածութեան պաշտօն սեպուելու : — Կիրկայ արդէն շատոնց քարոզուած էր մոլորա հաւատից ձեռքովն ալ . որոնք Աստուածէնու կամ Հանայնաստուածէնու կ'ըսուին : Կոյնպէս հետագայ մոլորութիւններն ալ՝ Պերմանիա , Կոստիա , Կմերիկա ու մաս մ'ալ Պաղպիա , ինչուան հիմա սերմանուած ամսարիշտ աղանդներու վարդապետութեանց ամփոփմունքն է , որով կը տեսնուի յայտնապէս՝ որ թէ և արբանեակները այլ և այլ են , բայց ամենուն ալ հայրն ու շընչողը մէկ է միայն . ինչ որ առաջ մարդկանց ձեռքով՝ հիմա ալ գիւաց միջնորդութեամբը քարոզելով :

1. Քրիստոս՝ իրենց խօսքին նայելով՝ սոսկ մարդ մըն է , որ իրեն լաւութեամբն ու իմաստութեամբը միայն ուրիշներէն գերազանցեց : 2. Կյտուած մը կայ ամենաբարի ու անբաւելի ուսկից որ իրենք ալ կը վախեն : 3. Իրեն պաշտօն մատուցանելու համար ո՛ր և իցէ կրօնական հանդէսք ու արարողութիւնք ոչ ինչ են ու ծիծաղական ,

1. Կոչպէս Ճիշդ կ'ելք Ս. Յակոբայ խօսքը .
“ Եւ դեւ հաւատա (յԱստուած) և ուրին , , :

իրեն բարութեանը վրայ մեծ ապահովինութիւն մը ամէն բանի տեղ կը բաւէ : 4. Դարձեալ , սկզբնական մեղք չկայ . և 5. Ոչ ալ յաւիտենական դատապարտութիւն անդիի աշխարհք : 6. Հոն չարեաց կամբարեաց զանազանութիւն չկայ : 7. Կմէն մարդ երկինք երթալու համար ստեղծուած է . բայց հոն հասնելու համար նախ է օլել ոգէէիան պարունակներէ պէտք է անցնին . ուր որ հետզհետէ աւելի կը կատարելագործուին ըզգայական բնութեան ծանօթութեանց մէջ : Կյուս անցողական վիճակիս մէջ երանելի կ'ըսուին . բայց իրենց երանութիւնը զգայական է . ինչու որ ամէն սրտերնուն ուղածը կրնան վայելել . ամէն մարմնական հեշտութիւն իրենց ձեռքն է . կը վայելեն ամենայն գիւրութեամբ ու հանգստութեամբ : Կրենց մեծ հաճութիւն է աշխարհիս վրայի ունեցած սիրելեացը հետ խօսակցիլը . և թէ որ Կմերիկոյ հարցուեներուն ձեռքով սկսուած հաղորդակցութիւնը բոլոր աշխարհք տարածուելու ըլլայ՝ ալ անկէ ետե երևելի աշխարհքը աներեցով աշխարհքին հետ կը խառնուի կը միանայ , ու երկուքը միատեղ մէկ ժողովուրդ ու մէկ ընտանիք մը միայն կը ձեւացընեն :

Կհա Ոգէէիան յայտնութեանց զրութիւնը , որ ուրիշ բան չէ՝ բայց եթէ հայհութեանց , խառնախօսութեանց , այլանդակ ստութեանց խառնուրդ մը , որ և ոչ իսկ գոնէ նորութեան պատիւն ունին , ինչպէս քիչ մը վերը ըսինք : — Ոտածեւած մէյ մը թէ ծայրը ուր կրնայ երթալ ընլիերութեան մը , որ խաղալիկ եղած ըլլայ այսպիսի հակասաբան վարդապետութեանց . հաւատոք չունեցող ժողովուրդ մը ամենայն անմտութեամբ հաւատոք կ'ընծայէ այն ամէն բանի , որնցմով որ կամ կը յուսայ գաղտնեաց խելք հասցընել , կամ զգայութեան ամենէն աւելի անարդ հաճոյքները լւցընել : Կմդ այսպիսի ընկերութեան մը , այդպիսի ժողովրդեան մը վերահաս կործանումը՝ անհրաժարելի հետեւթիւն է . Եւ ով չտեսներ թէ ,

ստութեանց հօրը ջանքն է դարձեալ
ձգել զմարդկութիւնը այն լծին տակ
ուսկից որ ՚Քրիստոս ազատեց . և հե-
տեաբար՝ որ մը չէ նէ օր մը նորոգել
դարձեալ բազմաստուածութեան ահա-
ւոր տեսարանները ամենայն գարշու-
թեամբքն հանդերձ . բայց ՚Քրիստոսի
զօրութիւնը պիտի զինքը խայտառակէ
իր արբանեակներուն հետ մէկ տեղ :
՚Այս ստոյգ է որ այսպիսի հաղորդա-
կցութեանց ետևէ իյնողներուն շատերը
անձնասպանութեամբ ու խենդենալով
կեանքերնին լմբնցուցին . այնպէս որ
՚Մերիիկայի ինքզինքն սպաննողներուն
ու խենդեցողներուն վեցին մէկը աս
դասէն սկսաւ ելլել : ՚Անը այն աստի-
ճանի հասաւ որ ողջամիտ լրագիրները
հասարակաց բարւոյն համար սկսան ա-
ռաջարկել տէրութե՝ որ այս վնասակար
տեսարաններէն զժողովուրդը հեռա-
ցընելու հրամայէ, որ օրն՚ի բուն խուռան
կը վազէին, բաներնին գործքերնին ե-
րեսի վրայ թողած . այս բանիս թէ հա-
սարակաց և թէ առանձնականաց վրայ
ազդած բարյական վնասաբեր հետե-
ւանքները մեծ զգուշութեան պէտք է
ստիպէն զտէրութիւնը :

՚Այսպիսի բողոք մը նորադանդից
բերնէն լսելէն ետև, չեմ գիտեր ալ
ինչ տարակոյս կրնայ մնալ ՚Հկեղեցւոյ
խստութեանը արդար ըլլալուն վրայ,
որով որ կը դատէ այսպիսի ու ասոր նը-
ման կերպերով անտես աշխարհքին հետ
հաղորդակցութիւն ընողները : ՚Ուրբ
՚Հկեղեցւոյ ջանքն է ազատելընկերու-
թիւնը կորատական գլորմունքներէն՝
առ որ ուղղուած են ստութեան ՚Ոգւսն
գիտմունքը՝ ոխութեամբ ջանալով որ ա-
պագայից վրայ ծանօթութիւն տալու
խայծերով՝ իրեն ծառայեցընէ ընդու-
նայնասէր մարդիկը : ՚՚՚, քանի իրա-
ւամբք մենք ալ այսօրուան օրս կրնանք
Հոգերգողին տիսուր յանդիմանութիւ-
նը կրկնել այդպիսի մոլորութիւն սիրող
ներուն, թէ՝ Որդիւ մարդկան մինչեւ յնք
էս խստասէրաւ . ընդէ՞ր սիրէս զնանքունիւն,
և խնդրէս զստունիւն :

Վ. Տ. Ա. Տ. Թ. Ի. Ի. Ն.

Անգլիայ արդի ուսումնական վիճակը :

՚Ազգմավիպիս անցեալ տարուան
թերթերուն մէջ եօթը հատուածով
խոսած ենք ՚Նոգիոյ քաղաքական և
մատորական հրաշալի մեծութեանը
վրայ . իսկ մատենագրական մեծութեա-
նը վրայօք խօսելու ատեննիս խոստացեր
էինք այժմեան ուսումնական վիճակին
վրայ ալ քանի մը համառօտ տեղեկու-
թիւններ տալու, որն որյօժարութեամբ
կը կատարենք դրուած հատուածներուն
ամբողջութեանը համար :

՚Նոգիոյ գեղեցիկ գպրութեանց կող
մանէ իր ոսկեդարուն հետ բաղդա-
տելով, ինչպէս նաև ՚Հրոպական մէկ
երկու գլխաւոր ազգաց այժմեան մա-
տենագրական վիճակին հետ ՚ի կշռ
դնելով, ետ մնացած է և երկրորդ կար-
գի է իրենց մատենագրութիւնը . և
զուգակցուելով ՚Կաղղիացւոց, ՚Կերմա-
նացւոց և ՚Խտալացւոց հետ՝ ՚Նթենա-
սայ տաճարին մէջ չորրորդ գահը բազ-
մած կը տեսնենք ՚Նոգիացւոց Ճարտա-
սանական, բանաստեղծական, պատ-
մական և փիլիսոփայական ոգին . իսկ
ուսումնականութեան մէջ, ինչպէս է
մեքենականութիւնը և մեքենական ար-
հետաները, աստեղաբաշխութիւն, նաւ-
ուղղութիւն, բնալուծութիւն և բնա-
բանութիւն, և այն, այս բաներուս մէջ
խիստ յառաջագեմ են, մանաւանդ մե-
քենականութեան և մեքենագործու-
թեան մէջ, որոնց ազգ մը չհաւասա-
րիր . և գեռ ազգ մը չէ եղած որ ՚Նոգ-
իական Ճակատները այս պսակներէս
մերկացընէ կամիրեն ըռնաբարէ :

՚Ենդանի բանաստեղծներուն մէջ
անուանի են ՚Դեննիսըն՝, և ՚Պրառ-
նին՝ . առջինին եղերեգութիւններն և
՚Խխանուհի քերթուածը համբաւաւոր
են, ու երկրորդին ՚Ծննդեան Ճրագալու-
ցի՝ և ՚Օատկի բանաստեղծութիւննե-